

ԿԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳԻՐ

ԲԱՆԱԿԱՆ, ԱՊՐԵՅԻՆ, ԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏԻՆԻ

Տարեկան գին կանխիկ զուգուշ 100: Վեցամսեայ գին զուգուշ 52 1/2: Եւամսեայ գին 26 3/4:
Հինգ ստորագրուող գանձոցն մեկ օրինակ իրեն ձրի գիտի տրուի:
Այս Լրագիրը ամեն շաբաթ օրերը կը հրատարակուի:

Պոչտին գուրս գացած Լրագիրներուն փոստային ծախքը ստուգին ջրոյ է:
Իր շահին համար շուր մը հրատարակել ուղղող ցիտի ջնարէ տոցին 40 փութայ:
Նորահոյ գրող ծանուցու մը ձրի է: Գուրսէն եկած եւամսեայ փոստային ծախքը ցիտի ջնարէ:

ԲԱՆԱԿԱՆ

Ն Ե Ր Բ Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ր

ՊՕԼԻՍ 22 ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ

Որովհետեւ քանի որ նեմեյեաները իրենց պատեւ-
բարձրական գործերը յաջողութեամբ առաջ կը առ-
նին Մաճառախտանի մէջ, մաճառները նեղը մնա-
լով օր աւուր ետ քաշուելու վրայ են. ուր, գեղ
ի Վալարբա. իսկ ճամբայներուն վրայ Վրանսի-
փախչի ժողովուրդը զենքով զեմերին կ'ըլլայ նեմ-
ցի տէրութեան կողմէն. և ասանկով մաճառնե-
րուն մէկ կէտը հոս, մէկ կէտն ալ անդին յուսա-
հաստութեամբ կը պատերազմին: Ասոր համար օս-
մանեան մեծազոր տէրութիւնը որ միշտ կը ջանայ իւր
երկրին խողովուրդը հաստատ պահել, Վալարբայի
կողմէն նեմեյեի հետ ունեցած սահմանադրու-
այն հալածուող յուսահատ ժողովուրդներուն դէմ
սպառնալուները համար, հարկաւոր եղած միջոց-
ները բանեցուցնելու վրայ է իւր կողմէն, նշնայէս
ալ ուսող իւր կողմէն: Վալարբային կը գրեն որ
այն սեղ դանուող ուսուի զօրքը առանձին այս պա-
տերազմին մէջը պիտի մնայ, այս դիտաւորութեւն
մաճառներուն ու գրանսխախտայններուն մէկ մե-
կու հետ ունեցած արիւնշաղախ կռիւը վերջու-
ցունէ: Այսու ամենայնիւ օսմանեան գաւառնե-
րը որ նեմեյեի գաւառներուն հետ գրացի են, սա-
կաւին հանդիսա են: Տէրութեան այժմէն բրած
նախարարատուութիւնները իմաստութիւն է գուր-
սէն գալիք փանդներուն առջեւը շուտով առնե-
լու համար:

Օսմանեան տէրութիւնը որ միշտ իրեն մե-
ծութիւնը ու արժանապատուութիւնը անխոփոս
պահած է, մանեանդ իւր հիմնական խոհեմ ու
խելացի ճամբաներով օր աւուր իւր արժանիքը ու
յարգը կ'աւելցունէ: Այսպիսի բոլոր տէրութեց
առջեւը, անոր համար նեմեյեի կառավարութիւնը
իւր այս սեղի գետնին արժանապատիւ Պ. Սթուր-
մերի ձեռքը կը փութայ իմացունել զի հափառ
Աբբային առաջին Դերսիմանտո կայսեր հրամարի-
ւը և անոր սեղը առաջին Յիսուսի կայսեր յաջոր-
դելը: Պ. Սթուրմեր այս լուրը վեհափառ Աբբա-
յին ի պաշտօնէն ստիճի ետեւ անցեալ շաբթուս,
նաեւ տուաւ անոր այն գիրքը որով նորնախի
կայսրը իւր կրտսանդնուողուց զեպանին պաշտօ-
նը կը հաստատէ և կը յանձնէ զանի վեհափառ
Աբբային մարգարտութեանը ու պաշտօնաւորութեա-
նը:

— Նիցեալ շաբաթ օր Պ. Սթուրմեր բարձրա-
պատիւ փոխարքային պալատը գնաց. ուր երկար
տեսութիւն մը բրաւ անոր և արտաքին գործոց
պաշտօնեայ վեհափառ Սթուրմեր փաշային հետ:

— Վառնայի նախկին կառավարիչ Հասան փա-
շան Սայրաքարաբու եկաւ:

— Արեւիկայի ժամանակի ի վեր Տաճկաստանի և
Պարսկաստանի սահմանագրուելու որոշելու համար
այս երկու տէրութեանց մէջ ինչոք մը կայ: Ար-
դէն այս գործին համար Տէրօղլու փաշան և Նիզի-
պի Վալարբայի զօրապետը մեկնեցան սակէ դէպ ի
Պարսաստ: Հիմա օսմանեան կառավարութեանը
կամքը երեք հոգի ալ ուսու գործակալներ կ'եր-
թան Պարսաստ, որպէս զի արդէն հոս գանուող եր-
կու գործակալներուն հետ մէկ տեղ երկու տէրու-
թեանց սահմանագրուելու որոշին ու հաստատին:

— Բայ լատինացեաց փետրվարի 1 էն սկսելով
Վալարբայի և Նիզիպի մէջ տեղի եղած թղթակ-
ցութիւնը սակ Պարսկաստանի ճամբով չի պիտի ըլլայ,
հասար պիտի ըլլայ Պարսկաստան, Քոնստանտնու-
պոլիսէն ճամբով: Այս գծով ալ սակէ ետեւ
Վ ինչնայի գիրքը Փարսի 108 ժամուն մէջ պիտի
հասնին, որ առաջ 130 ժամուն մէջ կը հասնէին.
և Փարսի գիրքն ալ Վ էնիս 86 ժամուն մէջ պիտի
հասնին: Այս նոր կարգադրութիւնը հոս ալ իմաց
արուեսցաւ հասարակաց ծանուցական գիրքով
Վ էնիսի գետնապատանը կողմէն:

— Տախալի կարգով կը շարունակուին ի պա-
տիւ բարձրապատիւ Ապաա փաշային եղած փա-
ռաւոր հայկերայնները: Այս ամէն հայկերայնե-
րուն արժանապատիւ Յարութիւն պէյն ալ հրա-
ւիրեալ է իբրեւ երեւելի պաշտօնեայ Աբխալուսի
կառավարութեանը:

— Աբբայի եկամտից երբեմն պաշտօնեայ վե-
հափառ Մուսա Սալիբի փաշան Աբխալուսի
կողմերուն կառավարիչ անուանեցաւ. և այս կող-
մերուն գլխաւորը Ռատուս կողմն ըլլալուն հա-
մար ինքն ալ իւր բնակութիւնը հոս պիտի հա-
տատէ:

— Աբխալուսի բանակի զօրապետներէն Պիւր-
համ պէյնի Բիբիբանու-Բեան աստիճանը շնորհու-
ցաւ:

Պեղզատի վերջին փոխարչ կը գրեն որ Աստ-
րիպի կայսերական զօրքը նոր յաղթութիւն մը ը-
րեր է Վ էրքեճ քաղաքը որ Պան գաւառին մէջ
է:

— Վ էրքեճ փոխարչ Վ էնիսի կը գրեն որ Պէհմ
մաճառ զօրապետը որ հիմակաւն քաջ զօրապետ

ներէն մէկն է, փորձ փորձեր է որ Վրանսիական
մէջէն անցնելով Պիւրսովին քաղաքը կ'ուրէ, բայց
կայսերական զօրքը դէմ էլլալով փորձած փորձը չէ-
յաջողեր: Հիմա Վիզիպի քաղաքին բոլորները
բաղձաթիւ նեմեյեի զօրք կը կենայ Օրպան զօրա-
պետին հրամանատարութեան ներքեւը: Այս զօր-
քերէն մէկ մասն ալ կարգադրուած է Պիւրս և
Նիզիպ քաղաքներուն առնուելէն ետեւ առկին ան-
դին ցրուող մաճառները հալածելու համար, բայց
մինչեւ ուր, չեմք գիտեր:

— Հոսմայէն եկած վերջին գիրքը կը ծանու-
ցանէ որ Հոսմայի տէրութեան մէջ կատարեալ
սահմանագրութեան վճիռը փառաւոր հանդէսով
կարգացուեր և հրատարակուեր է գեկտեմբերի 29
ին: Այս լուրը սրբազան Պապին ակամջը հասնե-
լուն պէս իսկայն մէկ զօրաւոր բողոք մը ըրեր է
Հոսմայու ապօրինաւոր կառավարութեան գոր-
ծած այս գործին դէմ, և բանագրեր է իւր մարմ-
նաւոր իշխանութիւնը ձեռքէն առնելու փորձ
փորձող մարդիկը:

Արքայ այս բանագրանքը կարգացուեր է Հոս-
մայի եկեղեցիներուն մէջ, յողովոյն վրայ մէկ մեծ
աղագրութիւն մը ըրեր է: Հոսմայեցիք կը փութան
իրենց յաւնաւոր ամայն 21 ին ընտրութիւնները ը-
նելու առանց երկիւղի որ ժողովուրդին մէկ մասը
այն բանագրանքէն ետեւ իրենց կամքին դէմ կե-
նայ:

ԱՐՏԱԿԻՆ ԼՈՒՐԵՐ

ԳԱՂԱԿԱ: Աղբային ժողովն դէմ նոր նոր
յարձակումներ կ'ըլլայ և յարձակուողներուն բռն-
նութիւնը օր աւուր կը սաստիկանայ: Ժողովին
կենտրոնը շատ թշնամութեան կիրքեր յայտնի կը
խափանուին, շատ յոյսեր դատարի կ'ըլլան և շատ
դիտաւորութիւններ անգործադրելի կ'ըլլան: Ին-
կած թաղաւորական երկու ցեղին աւելի կամ պա-
կաս կողմակից օրապիւրէն են որ ամէն առաւօտ
կ'ըսեն աղբային ժողովն որ թէ որ կ'ուզէ հաճե-
լի ըլլալ իրենց նէ հրատարի իրեն պաշտօնէն որ տե-
ղը իրենք նստին:

Այս ասանկ ըլլալ յայտնի է: Բայց հիմա հա-
կընար է որ աղբային ժողովը կուզէ մի հաճելի
ըլլալ այս պարօններուն:

Արքէն անգամ մը բաղձութիւն մը մտաւ ասոնց
խորհուրդը ու բաւաքարեց զանոնք որ ցրուին: Ժո-
ղովը աս յանգուգն մարդոց խիստ յարմար պա-
տարխան մը տուաւ և հիմա ասոնք երեւանը չեն:
Ժողովին թշնամիները այսօր այնչափ համար

ԲԱՆԱԿԱՆ

Ն Կ Ե Ր Գ Ի Ր

ԱՋԳԱՅԻՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹԵԱՆ

Շարունակութիւն:

Սեր նախնիքը առաջնորդ օսմանց-
ւոց տէրութեանը մէջ մենէ հանդիսա
կերպով մը կ'ապրէին. Բնէ էր արդ-
եօք անոնց գործածած միջոցները:
— Իրենց ձեռքի արուեստները: — Սե-
թէ հիմակու մարդիկը, կամ մաս-
նաւոր կերպով մը խօսելով հիմակու-
հայերը իրենց նախնեաց արհեստնե-
րը կորուսին մի արդեօք: — Չէ. այլ
ընդհակառակն նոր արուեստներ ալ
ծաղկեցրելու կը նային օր օրի: — Ա-
րեմն ինչո՞ւ համար հիմակու մարդիկ
ալ իրենց նախնեացը պէս հանգիստ
չեն կրնար կր ապրիլ: — Վասն զի,
մէկ կողմէն, օսմանցիք քանի որ քաղա-
քականութեան մէջ առաջ գացին, օր
օրի կենցաղին այսինքն, վարմունքին,
հագուստին, բնակութեան կերպեր-
նին, կարճ խօսքով ասրելու կերպեր-
նին ալ փոխեցին, և արտօմակին աւե-
լի փախուի եղաւ, պիտայքին շատ
ցաւ. բայց մէկալ կողմէն, մեր նախ-
նեացը նահապետական արհեստներն
ալ տեղէն չի խախտեցան. թէ տե-
սակին շատնալով և թէ կատարելու-
թեամբ իրենց գործածուած տեղե-
րուն յաւաքախողալ քաղաքականութե-
հետ չի քաղելուն մեր նախնեացը կը
ու թերի արհեստները կ'ըսեմ, օր օ-
րի կրթուած ասորձակը գոհ ընելու-
ու օր օրի աճեցուն պիտայքը լեցրնե-
լու բաւական չեն կրնար կր ըլլալ:
Արեւիկայ ոչ միայն օսմանցեաց համար ի-
րաւ է, այլ և տաճիկ տէրութեան
մէջ պարունակեալ բոլոր աղբայց հա-
մար ալ նայն է: Ինչպէս որ ամէն գա-
րուն նոր տերութեանը կը բերէ, ասանկ
ալ քաղաքականութեան ամէն մէկ ե-
ղանակը իրեն հետ նոր փոփոխութի-
ւնը կը բերէ, մարդկային աղբին ալ
մէն մէկ հանգամանացը մէջ, որ եթէ

աղբի մը երիտասարդ մտքը նախատե-
տութեամբ անոնց որ մէկին առջեւը
չառնէ ու որ մէկին համար ալ նախա-
պատրաստութիւն մը չընէ, այրութե-
հասած ժամանակը կը նայի որ սխալ
ժամանակ ծներ է. իր սպրած երկիրը
իրեն համար չէ. օտար երկիր սպրող
մարդու մը պէս, ոչ ինք ուրիշ լե-
զուն կը հասկընայ, և ոչ ուրիշներ ի-
րենը: «Ո՛ր որ իր առջին չի նայի,
ն հարկաւ ետին պիտի նայի»: Օս-
մանցիք առաջ ալ հանգեքած կը հազ-
նէին հիմակ ալ, բայց առաջին հա-
զուստին ոչ միայն հիմակու ձեռնով
չէր, այլ մեծ մասամբ, իրենց երկրին
մէջ հաստուած կերպաններէն ու կը
տաւներէն կը շնուէր: Օսմանցիք ա-
ռաջ ալ բոլորի ստրով չէին քալեր.
Քառ քառու՞ էէ՞ն կը հագնէին. բայց
հիմայ հագածնին խոնարհաւ, եւրոպա-
ցիկ կօշիկ, և այլն են: Առանց աս օրի-
նակները շատընելու ամէն ալ գի-
տենք որ օսմանցեաց կենցաղին մէջ
շատ բան փոխուցաւ, պիտայքին նայ-

նը չէ, եղածներն ալ աւելի կատար-
եալ արհեստներով ու փափուի ակտր-
ժակով լինալը քանի են, ու հետեւ-
ւաքար ալ մեր նախնեացը արհեստնե-
րուն շատերը անպիտան եղան, ու մը-
նացածներն ալ բոլորովն չի խափան-
վելու համար, պէտք է որ կատարե-
լաքործին: Յիշուի մեզի պէս հնա-
սեր աղբի մը համար, որ տուաւ էլ
կ'ուզէր մեր կեանքէն ելլել քան թէ
հորթնուս քառնէն զատուել, քաղաքա-
կանութեան մացուցած փոփոխութի-
ւներուն հետեւիլը շատ դժար է. բայց
ինչ չա՛հ, «Այս աշխարհի մէջ նեղիլը
չուղղով մէջն ալ ծնելու չէ»: Կամ
«Միտը ուտողը՝ ոտիւրն ալ կրճելու
չէ»: Առաջները կտոր մը շուխան կը
ծակեն կռնակին կ'անցունեն պիտի
կ'ըլլայ եղեր. հիմայ այն շուխան ոչ
միայն կռնակը ծածկելու է, այլ պէտք
է որ գոյնն ալ անուշ ըլլայ, կարը բա-
րակ ըլլայ, խորձը ըլլայ, կռնակը փակ-
չի, օճա՛ղն գրուելը քիչ ըլլայ և այլն:
Ուրիշ ամէն բան ալ ասոր նման է.

նը չէ, եղածներն ալ աւելի կատար-
եալ արհեստներով ու փափուի ակտր-
ժակով լինալը քանի են, ու հետեւ-
ւաքար ալ մեր նախնեացը արհեստնե-
րուն շատերը անպիտան եղան, ու մը-
նացածներն ալ բոլորովն չի խափան-
վելու համար, պէտք է որ կատարե-
լաքործին: Յիշուի մեզի պէս հնա-
սեր աղբի մը համար, որ տուաւ էլ
կ'ուզէր մեր կեանքէն ելլել քան թէ
հորթնուս քառնէն զատուել, քաղաքա-
կանութեան մացուցած փոփոխութի-
ւներուն հետեւիլը շատ դժար է. բայց
ինչ չա՛հ, «Այս աշխարհի մէջ նեղիլը
չուղղով մէջն ալ ծնելու չէ»: Կամ
«Միտը ուտողը՝ ոտիւրն ալ կրճելու
չէ»: Առաջները կտոր մը շուխան կը
ծակեն կռնակին կ'անցունեն պիտի
կ'ըլլայ եղեր. հիմայ այն շուխան ոչ
միայն կռնակը ծածկելու է, այլ պէտք
է որ գոյնն ալ անուշ ըլլայ, կարը բա-
րակ ըլլայ, խորձը ըլլայ, կռնակը փակ-
չի, օճա՛ղն գրուելը քիչ ըլլայ և այլն:
Ուրիշ ամէն բան ալ ասոր նման է.

ձակ չեն և նրա թափան բռնութիւն չեն սիրեր : Օրինական ծամբով դատ վարել կ'ուզեն : Մայիսի 15 ին ազգային ժողովին վիճակը ինչ էր նե՛ հիմա ալ անանկ ըլլայ կ'ըսեն : Միայն այս խօսքերնին քաղցրունեն նե գոհ սիրտի ըլլան , բայց այս ալ չի սիրտի կրնան ընել : Դադարը 1848 ին ինչ էր նե 1849 ին ալ տակաւին նոյնն է :

Վերջապէս որչափ որ այս պարօնները ածապարեն որ՝ ժողովը հրաժարի , ուրիշ բան չի սիրտի կրնան ընել , հայտ օրինական ծամբան բռնել , անոր ապաւինել , ձեռնադրով , տպագրութեամբ , աղերսազրկելով դատ վարել : Այս ծամբուն ըսելիք չունինք , որովհետեւ սահմանադրութիւնը անոնց ներքէ ազատ գրելու , ազատ խօսելու : Հասարակապետութեան ժամանակը , միապետութեան ժամանակէն աւելի , կարծիքները պիտի ազատ ըլլան և անոնց վրայով յայտնի վիճաբանութիւններ պիտի ըլլան : Ազգային ժողովին կամաւ լուծուելուն յարմար ժամանակը երբ է : Այս մէկ ինչ էր մին է , որուն վրայ ամէն մարդ կրնայ խորհիլ : Այս արտօնութիւնը որ իւրաքանչիւր քաղաքացիին տրուեր է նե՛ հարկաւ ազգային ժողովին ալ տրուեր է : Այն ալ իրաւունք ունի յայտնապէս խորհելու աս բանին վրայ ինչպէս որ կը կամի : Արեւմտ թող տալու է անոր որ ինչպէս որ իրեն գերագոյն խորհուրդներուն կը վայելէ նե՛ անանկ մէկ յարմար ժամանակ մը որչէ իւր իշխանութիւնը պէտք եղած մարդոցը աւանդելու : Ազգային ժողովն ալ ընդհանուր քուէարկութեամբ հաստատուեցաւ : Ինչքէ սահմանադիր և իւր անւորութեանը սահման ինքը պիտի դնէ : Թէ որ գործագիր կարողութիւնը ազգին բազում է նե , ժողովքն ալ անոր գրուին է : Իւր պաշտօնը խորհիլ ու կամիլ է : Թող խորհիլ ուրեմն և թող վճուէ : Վաղղիան անոր անօրինաձը անկասկած կ'ընդունի , և կը յարգէ :

Միապետութեան կազմը տաշտը լրագրին մէկը կ'ըսէ որ՝ Վաղղիայի հասարակապետութիւնն ալ Օւլիցցերի հասարակապետութեանը պիտի գտանայ . քաղաքական գործերու մէջ իր ունեցած ուժը ու ներգործութիւնը պիտի կորսնցունեն : Այս խօսքին սա պատասխանը կուտայ նախօ՞՞նք օրագիրը :

Արդէն քանի մը տարի Վաղղիան հասարակապետական կառավարութեամբ վարուեցաւ 1792 էն մինչեւ 1804 ը : Ազգային ժողովը չի գիտեր աս բանը կամ մտայնէ մի : Այս տասն երկու տարուան մէջ պատմութեանց մէջ անցնելու արժանի շատ երեւելի մեծագործութիւններ ըրան : Բարձր Եւրոպային դէմ կեցաւ : Սինչեւ Աէն իւր երկիրը ընդարձակեց : Պէլճիբան , Օլանտան , Իտալիան , Օւլիցցերին և Եգիպտոս առաւ : Ը. Արարոյսին , Եր. Արարոյսին , Ա. Գրանչիբոսին , Եր. Արարոյսին կոսին ժամանակը չեղած յաղթութիւնները եղան ան ատենը :

Միապետութեան երեք հարիւր տարուան մէջ վախճան չըրածը՝ այն հասարակապետութիւնը տաւ սին երկու տարուան մէջ կատարեալ ըրաւ : Ինչպէս երկիրքին երեսը արեւը , անանկ ալ երկրիս՝ վրայ այն հասարակապետութիւնը կը վայելէր կ'ըսէ Վալբօնի Պոնաբարդ : Հիմա դուք ելէր կ'ամբաստանէք հասարակապետութիւնը , տկարանայ պիտի կ'ըսէք : Շատ տգէտ մարդ պիտի ըլլայ որ այս բանը միտքէն անցունէ :

Հիմա հասկըցայ ինչ ըսել կ'ուզէք : Միապետութիւնը ձեզի սիրելի էր , անոր համար իրաւունք ունիք ասանկ զրուցելու : Վերջապէս շատ կը ցաւ

էիք , յայտնի է : Միապետութիւնը միայն հնարաւոր է Վաղղիայի մէջ , հասարակապետութիւնը չէ . թէ որ այս իրաւ է նե , պարօններ , այս ձեզի պարծանք չէ , նախատինք է : Ինչպէ , անոր համար որ՝ միապետութիւնը այդչափ հաստատ էր Վաղղիայի մէջ և դուք ալ անոր նեցուկներն էիք , բայց թող զրուցիք որ ինչպէ : Միապետութիւնը այնչափ քաջառողջ էր և երկայնակեաց , դուք ալ անոր բժիշկներն էիք , բայց թող զրուցիք որ մեռաւ :

Վերստ որ դուք զձեզ այդպէս կը զրպարտէք . ինչպէ այդչափ զայրայթը ձեր ըզիզը տալին ու վրայ ըրեր է : Վուք այնչափ խնայանք չունէք . միապետութիւնը ալ չկրցաւ սարիլ , որովհետեւ ժամանակը լրացեր էր . որովհետեւ բարուց և գաղափարաց յառաջադիմութիւնը մեզի ամէն բանի վրայ վիճաբանութիւն ընել ստիպուցունելով ջնջեց մեր բոլոր նախապաշարմունքները : Դադարը որ ալ սակե տեսէ ինքըզիքը պիտի կրնայ կառավարել , ուրիշ կառավարութեանը կարօտ չըլլալով :

Վերջին գործոց պաշտօնեաց Պ . Մարկիլին իւր պաշտօնէն կամօքը հրաժարիլը նախընթաց թուով նիս ծանուցինք . բայց պատճառը չի զրուցեցինք . ոմանք կ'ըսեն որ՝ ազի մարտին վրայով եղած վեճերը պատճառ եղաւ անոր հրաժարմանը , բայց իսկ պատճառը ասանկ կը բացատրէ նախօ՞՞նք օրագիրը : « Պ . Մարկիլ և Պ . Պիլիօ իրենց հրաժարակալը տուին և արդէն անոնց յաջորդները ընտրուեցան . Պ . Լեօն Դօշէ ներքին գործոց պաշտօնին անցաւ , Պ . Պիլիօն ալ անոր տեղը հասարակաց շինուածոց պաշտօնեաց եղաւ :

Մարկիլին հրաժարմանը պատճառը այն է որ՝ իր և նախագահ Առի Պոնաբարդին մէջ տեղը գրծութեան մը ծագեր է . բայց հիմա կը մնայ իմա նալ թէ ինչպէս ծագեր է այս գծութիւնը . շատ դիւրին է իմանալը . իսկ որովհետեւ ամէն բան չի պիտի կրնանք ըսել , անոր համար առաւել պէտք է որ խոհական ըլլամք : Արեւմտ ուրիշին թող զընք պատմել թէ նախագահը նամակ մըն է իսուրեր եղեր Պ . Մարկիլին , և այս նամակին մէջ անանկ ծանր խօսքեր կայ եղեր որ քիչ մը իր պատիւը ծանցցող մարդը չի կրնար ընդունիլ եղեր , և այլն : Այն նամակին մէջ ընտրանքներն ալ զանց առինք , որովհետեւ խիտ կանացի ընտրանքներ են եղեր : Ըտնք անանկ գաղտնիքներ են որ մեզի չի վայելէր հիմա յայտնել : Այսչափ մը միայն կ'ըսեմք որ՝ նոր նախագահ մը քանի մը օրուան մէջ իւր երկու ընտիր նախարարներուն հրաժարմանը պատճառ եղաւ :

Պ . Լեօն Պոնաբարդ կ'ուզէ կառավարել , թող կառավարէ , բայց քալի մարդոցը թող այնչափ հաւատարմութիւն չընէ : Բանզի անանկ բարեկամներ են որ մարդու թշնամութիւն կ'ընեն իրենց բրտութեամբ . ակնջնի ի վար փշուած խրատները անկա շատ հեռուն կը մղեն , կը տանին . զգուշութիւն թող ընէ որ սահմանադրութե ծամբուն լըրայ ինքըզիքը վտանգաւոր տեղի չի վարեն . որովհետեւ իրեն վեց միլիոն քուէն զինքը այն վտանգէն չեն կրնար աղատել :

ԱՆԳՂԻԱ : Այս երկրին օրագիրներուն մէջ վրէն տրուուելիք պիտի հարկաւոր լըրերը Բուլճարի գործերուն վրայով եղած լըրերն են :

Յայտնի է որ անգղիացոց շատի նտեցաւ Հնդկաստանի մէջ ոտք կոխելին : Հնդկներուն մէջ սպասամբութիւնը միշտ անպակաս ըլլալուն գրեթէ միշտ զանազան ցեղերու հետ սրամերտալմ ընելով Անգղիայի տերութիւնը շատ ծախք ընելէն

ետեւ , շատ ալ զօրք կը կորսնցընէ , մանուսնդ որ անգղիացի զօրաց թշնամին միայն ապստամբ հընդիկները չեն , հապա այն տեղ թագաւորող խիտ բնութիւնն ալ թշնամի է :

Արդէն Մուլըյ ցեղապետը Մուլըան քաղաքին մէջ անգղիացիներէն պաշարուած է , բայց ասոնց բանակը խիտ տկար ըլլալով ուժով չեն կրնար յարձակիլ քաղաքին վրայ որ անձնատուր ըլլայ : Այս վիճակին մէջ քանի մը ամիսէ ՚ի վեր կ'երթայ : Անգղիայի դրօշակին ներքեւը մանող Սիքս կոչուած ցեղին մէկ մասին սպասամբութիւնը՝ Հնդկաստանի ընկերութեան վիճակը առաւել գեղցուց , սրովհետեւ սկիսեց որ այս ընկերութեան զօրացը հետ միասին նալով պիտի պատերազմէին Մուլըյի դէմ : Սուտի հիմա հարկ եղաւ այս մարդուն դէմ գնելու , որ շատ մեծ ուժի կարօտ է : Սոտերս սիր զօրքերէն հինգ հազար հարի Ալթրանս զօրացեալ սպաննելու փորձ փորձեցին Բենհաուսը քաղաքին մէջ զլըւխ վերջուցունելով , այն ալ սպառաւորեցաւ իւր զօրացեալներով և յիտունի չափ աւզանցի ձիաւոր զօրքով փախչիլ : Հիմա անգղիացիք ունին 20,000 մարդ և 70 կտոր թնդանօգ Բենհաուս քաղաքը Արտ կուկ զօրացեալին հրամանատարութեան ներքեւը : Այս ուժը երկուքի բաժնելով պիտի քալեն դէպ ՚ի հիւսիս թշնամին ետեւէն : Ահօրի մէջ գրեթէ անգղիացիք ընդ ամէնը 15,000 զօրք ունին : Մուլըյի առջեւ Վիս զօրացեալին բանակը 8-10,000 ի չափ զօրք ունի : Բանի քանի անգամ պաշարեալ տարուամբներն ալ որ 14,000 ի չափ են , այս բանակին վրայ յարձակեցան :

Այս սպասամբութեան սկզբնաւորութենէն ՚ի դատ՝ Ահօրէն քիչ հեռու Բենհաուսի ծամբուն վրայ նախ մէկ բանակ մը կայ 15-20,000 զօրքով , ասոնց մեծագոյն մասը ձեր կրթեալ զօրք են : Այնի վեր Հաղարի մէջ ուրիշ մէկ սպասամբ խուժք մը՝ Բիւլթեր-Սիսի անուն մէկին հրամանին ներքեւը , 10,000 ի չափ ալ ասոնք են : Վերջապէս Բուտուսի միւս կողմէն ալ 5,000 հոգի մը կայ որ Ալթրանս զօրացեալին դէմ գրուխ վերջուցեր են : Այս վերջի 15,000 ին դէմ գնելու համար Արթի ամրացին մէջ փակուած մարդիկը հանելու է : Չմեռուան մէջ , մանուսնդ ասանկ պարտապնեւոր մէջ հարկաւ շատ դժուար պիտի ըլլայ անգղիացոց իրենց ասանկ բաղմամբութեան թշնամինընուն հետ սրամերտալմ ընել , սրոնք բնակած երկիրներին աղէկ գիտեն , իսկ անգղիացիք ընդ հակառակն , այն տեղերուն բոլորովին անփորձ են : Ի վերայ այս ամենայնի անգղիացիք կը յուսան որ մօտերս յաղթութիւններ ընեն Արտ կուկ զօրացեալին քաղութեամբ , Ար-Սիսիլը հնազանդեցունեն և ասանկով Բուլճարի մէջ խաղաղութիւնը հաստատուի :

ԳԵՐՄԱՆԻԱ : Չայն մը կայ որ Աւստրիան ու Ռուսիան պիտի գաշնակցութիւն ընեն մէկ մէկու հետ : Այս լըրը տուող օրագիրը այսպէս կը գրէ :

« Յայտնի է որ մէկ սուրբ գաշնակցութիւն մը նորէն կապուեցաւ Աւստրիայի Ռուսիայի և Բըրուսիայի մէջ : Շատ չանցնի որ այս գաշնակցութիւնը կը հրատարակուի առանձին յայտարարութիւնով : Այս գաշնակցութեան հոգին Ռուսն է : Ռուսիայի բարձր քաղաքական գործերը գրեթէ գերմանացիի ձեռք է Նիթերպուրկի մէջ , Աէսէլբէտ կոմսէն բռնէ՛ մինչեւ յետին քաղաքական պաշտօնեան . Սօֆիա մեծ դքսուհին է որ՝ Ռուսի քաղաքականութիւնը Աւստրիայի քաղաքականութեանը հետ կը կապէ : Այս մեծ դքսուհին Սիբայէլ

և գէշն ալ սա է որ , մէկ ամբողջ գործածուած ձեւերը՝ մէկալ ամոցն չի յարմարիր . ամէն մարդ իր արհեստին տեղը պէտք է ըլլայ , որ այս փաւ փոխութիւններուն կարող ըլլայ դէմ գնելու : Արեւմտ օսմանցոց հիմա կու պիտայք ո՞վ կրնայ կոր լեցընել : Օտարագիրք : Ինչպէ համար մի թէ օսմանցիք օտարները իրենց մարդոցմէ աւելի կը սիրեն : Չէ . բայց այն անգղամ մարդիկը՝ որ մեզի չափ խղճահարէն , իրենց նախնիքներէնտեւ սածնուն չեն կապուեր , այլ արուեստից ու գիտութեան մէջ՝ օր ըստ օրէ եղած կատարելութիւնները կ'ընդունին ու կը գործեն . այն անխելք մարդիկը կ'ըսեմ , շինածնին մերթններէն շատ աղէկ , շատ վայելուչ ու շատ աւժան կը շինեն , և էն գէշն ալ սա է որ ամէն մարդու քմայը կը յարմարցունեն . ուստի օսմանցիք ալ իրենց պէտք եղածը օտարներէն կ'առնեն : Այս թէ պէտ այս նախապատուութիւնը ուրիշի տալերնուն վրայ գոհ ալ չեն , բայց

ինչ ընեն . երբ որ կը տեսնեն , որ իրենց մարդիկը իրենց ազգութեանը մէջ կը յամառին կը կենան , իրենց շաւ հը՝ իրենց կառութեանը կը զսնեն նե , իրենք ինչ յանցանք կ'ունենան : « Իրա որսա շառնողը՝ օգնութիւն ալ չի ո կրնար առնել » : Բարդատէ նայէ գաղղիացի գերձակի մը շինած սիւրի-թի-թի ուրիշ մէկուն շինածին հետ , նայէ որ վայելուչ է : Չափի , կըսէ , Պիլաուի մը կամ Մայրի մը շինած խոնարհոյն հայու մը շինածին հետ , կը նայի , որ անոնց շինածը հայու մը շինածէն այնքան պարտիկ ու այնքան թեթեւ է , որ մէկը մէկալին թուր կրնաւ սեպել : Բայց այս տեսակ տարբերութիւններն ալ միայն այն բաներուն մէջ կը տեսնուին , որ գէշ աղէկ մեր մարդիկը կրնան շինել . հապա ուր թողունք այն անթիւ բարիքը որ իրենք չեն կրնար շինել ու ինչ նիւթ շինուած ըլլալին անգամ չեն գիտեր : Անշուշտ , թէ որ օսմանցիք իրենց մարդոցը արհեստներուն մէջ , չըսեմ

եւրոպացոց կատարելութիւնը՝ ոյլ անոնց նմանելու նշող մըն ալ տեսնեն , տակաւին իղծ ու կամք ունին իրենց մարդոցը խրախոս տալու համար եւրոպացոց շինածները մէկգի ձգելու իրենց մարդոցը շինածները գործաւ ձեւը : Հարցուր , փնտրուէ , ուր կը վաճառեն Հերէքէի , Իդիմիսի , Իդմիրի , ջնւայի , մետաքսեղեններու թղթի , թասախի ֆապրիքաներու հաստուածները , ու կը նայի որ աւնոնց բոլորն ալ օսմանցոյն երկիրնէրուն մէջ կը ծախուին (խարձ օլմոք) ու թագաւորին ու մեծամեծներուն պալատները կը պարտին : Իհու շատ ջններ որ Այսրնի կողմերը կ'օրտէսեն և անոր ջրակայ գիւղերէն ելած Բեթիլի բուսած խալկներուն օգոտուա փաւ թագաւորը այնքան յարգ աւուաւ որ սրտատը ներս դուրս անով ծածկեց , և շինողներուն խրախոս մը տալու համար ալ 1300 քսակէն աւելի ստակ փոխ տուաւ առանց շահու , որ գործարաններ հաստատեն : Իարեւ

խրնամ թագաւորին այս գործը՝ ուրիշ խոհեմ նախարարներն ալ տեսնելով՝ աննք ալ տաւներին նոյն խալկներէն գործածեցին . ու ասանկով շատ չանցնիլ Աէօրտէսի խալկները՝ Անգղիայի ու Վաղղիայի խալկները պիտի վըւընտեն տաճկի հողէն , ու այն ժամանակը նրչափ բարեկեցութիւն , և նրչափ գործ չի բացուիր արդեօք այն խալկները շինողներուն . և նրչափ կերակուր չըլեր արդեօք երկրագործ ու վաճառական մարդոց , միայն այս օգտակար արհեստին ծագելովը : Բայց բարեխնամ թագաւորին բոլոր այս բաններուն պատճառը ուրիշ բան չէ , ոյլ միայն խալկ շինելու արհեստին յառաջադիմութիւնը՝ որով յիշուի , կ'օրտէսէ հիմա կու խալկները՝ Անգղիայի խալկներուն նմանիլ սկսեան : Արեւմտ կը յուսացուի որ , եթէ մեր երկրի մարդոց արհեստները զարգանալու ու կատարելագործելու ըլլան , օսմանցիք ալ օտար հաստուածներուն տեղը մեր բնիկ հաստուածները

գուքսին կնկանը Հեղինէ գրութիւն խօսքին ներքեւն էր ժամանակ մը . և կ'երեւայ որ Հեղինէ գրութիւն արդիւր որ գեղեցիկ արջնի մըն է (Առ զըրիայի այժմեան կայսեր հետ պիտի ամուսնանայ) :

Այս լուրը թէպէտ գեռ աղէկ մը չէ ստուգուած , բայց թէ որ Մաճարիստանի սահմանագրութիւնը համարուող գեռը զորաց նայելու ըլլանք նե՛ ստուգելու կարօտութիւն չի մնար այնչափ :

Կոստանդիանոս մեծ գուքը Օլմուց եկեր է Ռօմանօք զորապետին հետ մէկ տեղ , այս ալ հաստատութիւն մըն է վերի լուրին . մանաւանդ որ Մաճարիայի գուքերէն մէկը Քարի բանակին թնդանդածիք զորաց մէկ գուքին հրամանատար կարգուեր է :

ԱՒՍԻՐԻԱ : Բաւալիստանի որ յունիսի 3 ին և 4 ին երկու երեւելի խորհուրդ ըրաւ Բուսիլիէ քաղաքը , այն խորհուրդներուն Վաղրիայի նախարարները խտուածեամբ գէժ կեցան արմատական ներուէն և բողբ բոյն սահմանագրութեան այն առաջարկութեանը գէժ որ ժողովուրդին հիմնական իրաւանցը կը վերաբերի , այսինքն ժողովուրդին հիմնական բաժնի ստացումը թէ ամէն իշխանութիւն ժողովուրդէն է : Այս ասանկ ըլլալով ըսին նախարարները , վասնզի մէջ կը մնայ միշտ Վաղրիայի միտաբանութեան սկզբնական գլխաւոր հիմունքը . և անոր արքանեաց կենան ու վերնայն ալ ժողովուրդին կամքէն պիտի կախում ունենայ : Վերջապէս ստոր վրայով երկար վիճաբանութիւններ երկու կողմէն ալ ըլլալէն ետեւ բանը մնաց ամայն 8 ին : Այն օրը հակառակ կողմին մէկ անգամը , Պ . Բէնքաս , երկրակէկ ատենաբանութիւն մը ունկընդիրները համարելու ջանաց որ թէ որ ուրիշ կերպ ըսեմք , չըսեմք որ « ամէն իշխանութի ժողովուրդէն կ'ըլլայ » մեր ազատութեանը գէժ է , մեր սահմանագրական օրէնքը ընդունելի չըլլար , և ասանկով այս ալ բողբ ըրաւ նախարարներուն առջեւ ըրած բողբին գէժ , այս մարդուն բողբն ալ 97 բուեալ ընդունուեցաւ :

Կ'երեւայ որ քանի որ Բաւալիստանի ասանկ վերերէն կը նետուի , կայսերականները չի կրնէր լայն բանը , վերջունեն անիկայ , որովհետեւ մէկ մը ժողովուրդը անանկ հասկընայ որ « Ամէն իշխանութիւն իրմէ կ'ըլլան » ալ անոնց առջեւը ո՛վ կրնայ աւանել :

ՉՈՒՅՅՅԵՐԻ : Ռատէճքին երկու նոր յայտարարութիւն խտուեց Բեասէնի գործակալներուն : Այս երկրին օրագիրներուն մէջ , այս մասին վրայով ասանկ կը գրուի :

« Փախտական իտալացոց Բեասէնէն գուքը ելլալուն համար աղբային ժողովին խաւրած հրոս վարտակը մինչեւ որ կատարելագոյն չգործարարուի նե՛ գեասէնացոց կառավարութեանը հետ վերաբերութիւն չի պիտի հաստատուի » : Այս առաջին յայտարարութեան մէջ խօսքն է : Այսինքն մէջ ալ գրեր է որ՝ պաշարու մն ընելու միջոցներ պիտի բռնեն . և կը գանգառի գաղտուկ Բօմպարտիս զէնք մանարուն , Բեասէնի մէջ Բաւալիստայի գլխաւոր ապստամբներուն մանաւանդ Մաճարիսի գեռ բընակերուն : Վաղրիայի զօրքը գերբերով ի փախտատ յորդորներուն վրայով : Բեասէնի կառավարութիւնը հրաման ըրաւ որ Մաճարիսի բանտը դրուի և վերագործի գրութիւններ չհրատարակուելուն մեծ ըզգուշութիւն ըլլուի . իսկ գաղտուկ զէնք արուելը

կ'երեւայ թէ սուտ պիտի ըլլայ :

ԻՏԱԼԻԱ : Արիւրիայի ինչպէս նախնիժաց թուովին ծանուցինք , Պէրսիստանո թագաւորին իւր յեղովը Արիւրիայի աթուռի ժառանգութեանէն զրկուելուն վճիռը հրատարակու կը վերահաստատեն և կը կարգան . Գայն կոչուած անգղիէրէն օրագիրը՝ Պէրսիստանո թագաւորին կողմէն տալելով լուր կուտայ որ սպանիացիք և ուսաները միտաբանութեամբ միջնորդութիւն պիտի ընեն սիկիլիացոց ու նաբօլիթացոց իրարու հետ ունեցած վեճը լըմնցանելու համար : Արիւրիացոց անկախութեանը կողմնակից եղան մէկը Գայնի այս լուրը կարգաւով գաղղիայի օրագիրներուն մէկուն միջոցաւ հետեւեալ յօդուածը կը հրատարակէ :

« Սպանիացիք և ուսաները մեր գործերը կարգի գնելու միտաբանութեամբ ոտք ելան նե , գաղղիացիք ու անգղիացիք գրօշակին գրգռանքն պիտի գրեն : Գայն օրագիրը ասանկ կ'ուզէ խրատել Այս օրի թագաւորը , բայց շատ կը սրտայի : Այս Բաւալիստանը սրտայի ձգելու իրաւ ատարելով կը յանգիմանէ անիկա որ խրատուեց Արիւրիայի յեղատխտութիւնը . կը յանդիմանէ Գաղղիայի կառավարութիւնը որ զէնք վաճառեց Արիւրիայի . բայց չի գիտեր թէ ասանկ ընելով առաւել կը պարտաւորէ այն երկու ատենութիւնը իրենց ձեռնամուխ եղած գործէն ետ չի կենար : Այսինքն Արիւրիայի խորհրդարանը սրտայինները կը հարածէր իւր երկրէն , Գաղղիան իւր փետրվար 24 ի յայտարարութիւնը հրատարակած էր և Վաղղիան ալ չէր ուրանար՝ Արիւրիայի սահմանագրութեան օգտին համար 1812 ին և 1814 ին յանձն առած պարտաւորութիւնները . և այն ժամանակէն Պէրսիստանի անկուծը երեւցաւ : Գաղղիան ու Վաղղիան գրութե երկուքն ալ մէկ խօսք խտուացան որ Արիւրիայի նոր թագաւորին ընտրութիւնը ըլլալուն պէս անոր կառավարութիւնը ձանձան : Այսինքն խորհրդարանն ալ անուղղակի այս ընտրութեանը վրայով խորհուրդներ տուին : Այսինքն նաւատորմին ալ խտուանքին կատարելու համար յուլիս ամսին մէջ ողբունցին Արիւրիայի նոր գրօշակը : Վերջապէս երբ որ այս նաւատորմինը տեսան Պէասիսի բարբարոսական կատարածը , միակամ հրաման ըրին Այսինքն թագաւորին որ զինուորագարութիւն և Գաղղիայի ու Վաղղիայի կառավարութիւնն ալ ընդունեց կատարելու համարութեամբ առանց այս ընթացքը , և այն օրէն ուղեցին որ խաղաղութեամբ վերջացուեն Արիւրիայի վեճը : Այս ըսածներէս ինչ կը հասկըցուի արդեօք : Կը հասկըցուի որ՝ Գաղղիան ու Վաղղիան անմարտով որ Արիւրիան իրաւունքով ու գործով անկախ է , ուղեցին այս կողմն պաշտպանելու Վաղրիայի գէժ , որ իւր սեղանական ստացածքը կարծէր է : Այս ասանկ ընելովին չէ՛մ իրենց պարբը կը կատարեն , չէ՛մ ալ Այսինքն օգուտը ինքրած կ'ըլլան : Գայն օրագիրին թղթակիցը ազատ է ուղած խորհուրդը առ իւր հայրենակիցներուն , բայց թող չըսէ Գաղղիային — Մոյցիք բու պարտաւորութիւններդ , վասն զի չի մոռնաս նե շատ վտանգ կ'ըլլէ քեզի անկէ :

« Չեմք կրնար անպատասխանի թողուլ Գայն օրագիրին վերջին ստուգութիւնը : Անոր խօսքին նայելի նե , կ'ըսէ որ՝ Վաղղիայի կողմէն խել մը գործակալներ Արիւրիայի մէջ տարածուեր քաղաքագիտներէն երաշխաւորութիւն ուղեր են որ գրամա

կան նպատակներն երկրին , որպէս զի յեղատխտութիւնը տեւէ ու ապարդիւն չի վերջանայ : Այս ըսելով մեծ պատիւ մը ըրած կ'ըլլայ Վաղղիայի գեռ պանին , որովհետեւ հարկաւ անոր ձեռքը պիտի ըլլայ այս նպատակը . բայց կ'աղաչեմք թող ըսէ , ի օրո Վաղղիստանը լեցուց արդեօք հասարակաց գանձը այնչափ ստակը որ գեռտեմբերի 17 ին Վաղղիստանը հարուստ բնակիչներէն փոխ ուղղուեցաւ , 18 ին իսկոյն հաւաքուեցան : Այսինքն թագաւորին մարդիկը զուր տեղը թող չըսեն որ՝ գուքէն խօսքը քաղցունող մարդիկ կար Արիւրիայի գործին մէջ , կամ անանկ մէկ հօր մաս մը կայ այն երկրին մէջ , որուն հետ գրուել երաւը գժուար է : Այսինքն մով չէ որ Արիւրիայի յեղատխտութիւնը յաջողեցաւ և առաւել եւս պիտի յաջողի , հասլա՛ ահա սրկնցմովէ , սիկիլիացոց երկրին քաղաքական իրաւանց գիտակցութիւնը , երեսուն երեք տարիէ ՚ի վեր նաբօլիթացոց կառավարութիւնը , Պէրսիստանի անուանը մեղի ներշնչած ստեղծութիւնը , պաղ արիւնով մը անոր հրաման ըրած կոտորածները , հրգեհները , սիկիլիացոց ցանկացած անկախութիւնը , ազատութիւնը որ տարի մըն է կը վայելեն » :

ՀՈՒՍՄ : Որովհետեւ թէ Ժիւնի կոչուած առաւել և թէ նախարարները ինտոր պէտք է նե չափաւորութեամբ կը շարժին հիմա և բնաւ մէկ կասկածելի գործերին չտեսնուիր , անոր համար երկու խորհրդարանն ալ խախտուելու և ասանց տեղը սահմանագիր ժողով մը հաստատուելու առաջարկութիւն մը կայ և ամէնն ալ այս բանին հաճութիւն ունին :

ԹՕՍԻՐԱՆԱ : Այս Բաւալիստայի ստեղծողը նեմեղներուն գէժ շարունակուելուն մէկ նշանը կ'ըսէ « Գայն օրագիրը և խօսքը ասանկ կը շարունակէ :

« Արիւրիայի գործոց պաշտօնեան ըսելով որ « Գայն օրագիրը կոչուած Բեասէնի խաղցուած գեռասանական խաղերուն մէջ Մանթանայի պատերազմներուն նկարագրութիւնը ընելով՝ նեմեղները կը ծաղրեն և խտուացնեն որ քաղաքութեամբ պատերազմեցան այն պատերազմներուն մէջ՝ կը գովեն , գրեց քաղաքագիտին որ՝ զգուշութիւն ընէ ասանկ խաղեր մէկ մըն ալ չխաղցուելուն , որովհետեւ կրիւք բանին մէջ չափազանցութիւն մոնարով՝ բանին իսկուծութիւնը կը կորուսի և այս ալ նախատական բան մը կ'ըլլայ հայրենեաց » :

ՆԱԲՕԼԻ : Պէրսիստանոն շատ զօրք ոտքի հաներ է . ասքին անգին գրիքը կը գրուի որ՝ ո՛վ որ պատերազմի գալու աղէկ ձի կամ ջորի ունի նե՛ անկուծութեանը ծախէ , արժէքէն ՚ի զամ՝ ընծայ մըն ալ պիտի արուի վաճառուին :

Գաղաքական յանգանքով թի գայտըներուն համար նորէն վճիռ ելեր է որ՝ լըման սասը տարի պիտի կենան : Թագաւորը Վաղղիայի գեռասանին ըսեր է որ Արիւրիան մինչեւ որ վերստին ձեռք չի բերէ նե՛ չի պիտի հանգարտի սպասամբներուն համար բնաւ գլխութիւն չի պիտի ձանձնայ :

ԼՕՄԳԱՐՏԻԱ : Մարեջախտ Ռատէճքին հրամանաւը մինչեւ հիմա խել մը կատարած եղաւ , խել մը մահուան վճիռներ գործադրուեցան այս երկրին մէջ : Բայց կ'երեւայ որ Ռատէճքին այս բաներուն շատը ինքի գլխուն ըրաւ և իւր կայս

կը գործածեն : — Այս , որն որ հնարաւոր է նե՛ , փան զի բան կայ որ աղէկ ու աժան ելելու համար , պէտք է որ թուին ալ օգնէ . և բնուէ օգնութիւնը աղէկ ու աժան ելելիք բաներ շատ կան մեր երկրին մէջ : — Ռուսիան ինչ բանով արհեստները կը զարգանան ու կը կատարելագործին : — Վերստութիւնն ու ճարտարութիւնը ստարածելով : — Որն է արդեօք մեր փրկարարութիւնը , և ինչ հասկընալու ենք ճարտարութիւն բառով : — Սեղի պէտք եղած գիտութիւնը , արամաբանութիւն , ճարտասանութիւն , ըզուաբիտութիւն , փիլիսոփայութիւն , ստանալու և այլն չեն , այլ մարդուն ներթափան վիճակն առաւ ու հանգիստ ընելու , ու հետեւաբար ալ անոր բարոյական վիճակին օգնելու հմտութիւններն են , որ ըստ մեծի մասին , նախ՝ ուսուցող հազներու ու բնակելու համար պէտք էր զած արհեստներուն վրայ կը կայսնան , ու երկրորդ ալ այն մտաւորական

գիտութիւններուն՝ որ անձններուն զարգացմանը ու կատարելագործութեանը կ'օժանդակեն : ճարտարութիւնը ըստ մասնաւոր կերպով մը արհեստ բաժնի տեղը կը բռնէ , այս պիտանի գիտութիւնները գործածելով մարդուն կենայր պէտք եղած հաստատաններ յառաջ բերելու աշխատութիւնն է : — Գիտութիւնն ու ճարտարութիւնը ինչ կերպով կը ծաղկի ու կը տարածի աղբի մը մէջ : — Վրդին մէջ ամէն մարդուն իր վիճակին յարմար գաստիարակութիւն մը տալով : — Որն է յարմար գաստիարակութիւն : — Այն գաստիարակութիւնն է յարմարը որ աղբին մէջ շատուոր մարդիկ երջանիկ ու բարի կ'ընեն : Ու ես ալ այս յօդուածին մէջ պիտի հաստատեմ որ մինչեւ հիմայ աղբերուն արուած գաստիարակութիւնը այս ցանկալի արգասիքը չի ցըցներ կը . ու միանգամայն պիտի ջանամ որ այն վախճանին հասնելու համար յարմար գաստիարակութիւններս առաջարկեմ բարեսեր

ընթերցողներուն : — Երբ աղբին հիմնական գաստիարակութեան գրութիւնը աղէկ չէ ըսի . փան զի անով կրթութեամբ արդեօք պիտանի արհեստի մը տեղ չեն կրնար կար ըլլալ , որ հայ գրիչն : Սորովանին կամ ինչի կ'ըլլայ կը կամ բողբովին անպիտան : Այս խօսքը փորձի կարօտ է : Մեր գաղտնիներուն շատին մէջ հիմայ « Սիլուսը չափաբերուէ » կայ : Չափաբերութիւն թէպէտ ամէն արուեստին հոգին է , բայց հոգին ինչպէս որ մարմին մը չունէ , իր զօրութիւնը չի կրնար ցըցնել , ասանկ ալ , չափաբերութիւն ստիպող արան մինչեւ որ անիկայ ճարտարագիտութեան , մեքենագործութեան , նաւագործութեան և ուրիշ ասանց նման պիտանի արհեստներու չի գործածէ նե , ինչպէս պէտք կ'ըլլայ իր ընկ չափաբերութիւն ստիպել : Եղբագիտութիւնը ու աշխարհագրութիւնը ուսմանը շատ պիտանի ուսմանները կրնան համարուել միշտ մասնաւոր նպատակներու

համար , և անոնցմով շահողներ ալ միշտ կը գտնուին . բայց ընդհանուր կերպով նայելով մինչեւ որ անոնք վաճառականութիւն , ու պատմութիւն ստիպելու չի գործածուին , ինչպէս պէտք է աղբին հիմնական վիճակին նայելով՝ տղայոց առհասարակ լեզուներ ստիպելու աշխարհագրութիւն գիտնալը : Վասնզայ ըսելէս՝ կարելի է ոմանք սրտաւ կը խօսիմ կը կը կարծեն ու ըսածըս մերժելու համար , « Մեր առաջին զօրք առհասարակ լեզուագիտութիւն » չեն ստիպել կը , մեր ամէն գաղտնիներուն մէջ լեզու չեն ստիպեցնեն , ու միայն չորս հինգ գաղտնիներ , լեզու ստիպեցնող և այլն » կ'ըսեն : Բայց թող չորս հինգ գաղտնի ըլլայ . այն գաղտնիներուն կարգին նայելով՝ հարկաւ պէտք է որ տարին իրարու վրայ էն քիչը 100 լեզուագիտ ելլէ , մեր աղբին հիմնական զարգանքներուն կամ վիճակին նայելով մեղի տարին 5 լեզուագիտ պէտք է ըսեմ , կարծեմէ վե՛կե՛վե՛ք զուրցած կ'ըլլամ , ըսել է որ

ըր իմացաւ ալ նէ ետքէն՝ աչք գոցեց ըրած քա- ջութիւններուն փոխարէն . որովհետեւ սահմա- նադրական կառավարութեան մը օրէնքը չի պիտի ներէր ձեր զօրադրութիւնն այսչափ խոտուածիւն բանե- ցունել . մասնաւոր նէ միջին կառավարութիւնը քանի որ սահմանադրականի փոխակերպումն իւր բոլոր հարստականներուն անխորտակութիւնն ու չարիքներուն կը քարոզէ :

Ռատեճքին մէկ նոր հրաման մը հաներ է որ՝ որ- չափ փոխառական իտալացիք կան սահմանէն դուրս նէ՝ յունկար ստիւր չեւած պիտի իրենց քաղաքը դառնան . հրամանին հետեւեալ չգտնուողին կամ ուշացողին բոլոր ստացուածքը յարքունիս պիտի գրաւի : Յիրաւի ասանկ մէկ անսովոր հրաման մը , կըսէ լրագրին մէկը , Ռատեճքին գործքերուն պատմութեանը մէջ յատկապէս մէկ երկու թուղթ պիտի լեցունէ :

Օգրմանալին սա է որ՝ երբոր Միլանի պատերազ- մին վերջ տրուեցաւ նէ , Ռատեճքին հրախրատակով մը ծանայց ժողովրդոց որ՝ ով որ կ'ուզէ քաղաքին հեռանալ նէ՝ կրնայ հեռանալ առանց յանցաւոր գտնուելու օրինաց առջեւը : Ըս բանը արդարու- թեան դէմ բան մը կ'երեւայ , պէտք է որ , կըսէ նոյն օրագրիւր , ասոր մէկ հնարը նայի , ոչ միայն Սարոնիոյի կառավարութիւնը , այլ միւս տեղու- թիւններն ալ որ միջնորդ եղեր են Վազրիայի ու Իտալիայի մէջ սեղը : Ռատեճքին այս հրամանը նէ միջին կայսերութեան օրէնքին ալ դէմ է , որով հետեւ առաջին Ֆրանչիսքո կայսրին օրէնքը այս պէս էր , վտարանդներուն այսինքն առանց հրա- մանի իւր երկրէն դուրս ելլողներուն համար . ա- սանց մէջը կրնանք համարել հիմա լրագրատուցիք ալ :

Վտարանդներուն երէք անգամ երկերկու ա- միս ժամանակ կարուէր իրենց հայրենիքը դառնա- լու , և աղաչանք շատ ժամանակ երկու ամիսը երէք ալ կրնար ըլլալ . որ բռնէ է ինը ամիս : Հիմա Ռա- տեճքին ինքիւր իշխանութեամբը այս օրէնքը սքըն- շացունելով՝ միայն ամիս մը ժամանակ կուտայ ի- տալացի վտարանդներուն : Սէկ կողմէն զինուոր մը ասանկ լրակատար էշխանութիւն կը բանեցու- նէ , դաշնագրութիւններուն դէմ կ'երթայ , ուղած ասանկը կայսերութեան օրէնքները անգործագրելի կը թողու ժամանակ մը , ինքիւրէն նոր օրէնքներ կը հաստատէ , մէկալ կողմէն կայսրը կատարեալ սահ- մանադրական յայտարարութիւններ կը հրատարա- կէ : Կ'երեւայ որ կայսերութիւնը ուրիշ տեղուանք է , կայսրը ուրիշ տեղուանք :

Ռատեճքին միշտ իւր պակասութիւնները ծած- կելու համար մէյմէկ պատճառներ կը գտնայ : Ինչ պէս այս անգամին ալ պաշարման վիճակը պատճառ- բանեց նէ միջին օրէնքներէն վեր գործեր ընելուն : Վերստին այս կողմէն թշնամութեան գոր- ձեր կ'երեւին : Ղեկավարի սուբհանգալը որ պիտի լ օմնորտիս մասնա պահանջագրութիւն , նէ միջինէ- ըր թող չեն տուեր որ անցնի , նամակներովը ետ դարձուցեր են : Վէն կողմ՝ բազմութիւ զօրք շար- ժումի մէջ է :

ԱՅՊԵՅԻՆ

Հարոնախո-ի-ն¹ : Աղային գործի մը դեռ- ձեռք չի զարկած՝ որչափ որ իւր վիճակին վրայ ծա- նօթութիւն ունենայր պարտաւորութիւն մըն է նէ , անանկ ալ իւր բնաւորութիւնը ճանչնայր հարկ

մըն է : Սեր ազգը խիստ հին ազգ է , ու Հայկա- ղուններուն օրէն մինչեւ Վրչակունիները , Վրչա- կունիներուն օրէն մինչեւ Ռուբինեանց սկիզբը , և ասանց օրէն անխիճանութեան ժամանակը , և մինչեւ այսօր այնչափ տարբեր պարագայներու մէջ գրա- նուէր է որ՝ մեր ազգին չոչնչանայր ու անհետ- ջըլայր յիշուի մեծ հրաշք մըն է : Ըսոր պատճա- ռը իւր բնաւորութիւնն է . մէկ խօսքով ըսեմ , իւր աւանդապահ բնաւորութիւնն ունենալն է : Վաճառարահ բնաւորութիւնն մը՝ ազգասիրութե- հետ այնչափ կապակցութիւն ունի որ՝ թէ որ աղ- զը զարգանայ , բարբերը ճամբու մտնան , գործու- նեալութիւնը ընթացք մը ունենայ նէ՝ այս աւան- դապահ բնաւորութեան սերմը՝ որ իւր սրտին մե- ջը ունի , իրեն ծայրագոյն ազգասիրութիւն պիտի պողարբերէ , ու մեր նախնիքն ալ իրենց ժամանա- կակից ազգերուն նայելով՝ աւելի ազգասեր էին , կ'երեւի ալ որ ազգին օգտին համար մեծամեծ զիւցազնական գործեր ալ գործեր են . բայց մէկը չէ գտնուէր որ ասանք արձանագրէ , գտնուած գը- ընչներն ալ խիստ համեստ ըլլալով՝ այն գործերը այնչափ չեն մեծցուցեր , այնչափ չեն հրաշայցուցեր՝ որչափ որ յոյն և հռոմայեցի մեծարան գրիչները ըրեր են : Ըսա իւր աւանդապահ բնաւորութեան աղէկութիւնները . բայց միւս կողմէն ալ այս բնա- վորութեանն հետեւեալիք պակասութիւնը սա է որ՝ ասանկ ազգի մը մէջ հարստութիւն մտցունելը չէ թէ միայն դժուար է , հարցա նաեւ շատ անգամ անմիաբանութիւն ալ պատճառէր է : Ազգին այս բնաւորութիւնը մեծ խոչընդոտ կ'ըլլայ թէ որ ի- րեն հակառակ բաղձը : Ուրեմն խոհեմութիւնը կը պահանջէ որ՝ այն բանը որ իրեն արդէն ընտա- նի է , այն բանը որ անմիջապէս իրեն պէտք է , նախ ասոր վրայ խորհիմք ու գործէմք :

Աղային կրթութեան վրայով պիտի հարկաւոր ընելիքը նախակրթութիւնը տարածելն է , չէ թէ բարձրագոյն գիտութեանց համալսարաններ հաս- տատել . իրաւի ատենը մեծ արգիւնք կը բերեն ազգին , իսկ թէ որ ընկերական վիճակը անհաստատ ըլլայ՝ ասանկ համալսարանները երաձ ուղտանդները՝ չէ թէ միայն իրենք նկուսութիւն կը քաշեն , հարցա նաեւ ազգիս ալ բեռ կ'ըլլան , գէթ բարոյականա- պէս : Ըսոր ասանկ համալսարաններ գրեթէ չի կան , եղածն ալ կամ կրօնաւորաց համար է , կամ բարձրագոյն գիտութեանց համար չէ : Ըս իմ զը- րուցած՝ համալսարան կայ նէ գոյուել ըսել չէ , հարցա հիմնապէս հիմայ նորէն չի բանալ , ու պիտի հարկաւորին աշխատիլ , պիտի հարկաւորն ալ , ինչ պէս լսինք , նախակրթութիւնն է : Նախակրթու- թիւնը տարածելու համար ուսուցիչ պէտք է . ուրեմն՝ նախակրթութե գորտառներն հաստատե- լու որչափ աշխատուի նէ՝ այնչափ ալ աւելի նախա- կրթութեան ուսուցիչ հասցունելու աշխատելու է . ուրեմն ասանց համար գորտառներն հաստա- տել պէտք է :

Իսկոյ նախակրթութիւնը թէ որ աղէկ ընթացք մը ունենայ նէ , քիչ ժամանակի մէջ կ'աւարտի , ան ասանկ ՚ի հարկէ երկրորդական կրթութի մը պէտք է : Ըսգ մասին ալ պիտի առաջ ընելիքնիս սա է որ՝ ըստ որում մեր մեծ ջանքը մեր իտեղձ ազգայնոց վիճակը աղէկընել է , այս երկրորդական կրթու- թիւնը պարտաւորութիւն մը ըլլայ մեր ազգայնոց գտնուելու վիճակներուն ու արհեստներուն : Սինչ- չեւ որ ասանք կարգի չի մտնան , մեծ մեծ բաներու ձեւեւամուտ ըլլալը չէ թէ միայն մեր վատտակը ա- պարդիւն կը թողու , հարցա ազգին ալ միտա կը

հասցունէ : Ուսուցիչ ցուցուցած կերպով տարածելը , գի- տեմ , դժուար է . բայց դժուար ըլլալուն համար նայիք որ՝ միջոցները բանեցունելով կարելի է գը- լուսի հանելք :

Վրգէն հոս նախակրթութիւնը քիչ շատ յա- ռաջ գացեր է . դպրատուններն ալ աղէկ ընթացք մը ունենան նէ , ասիէ քիչ ծախքով ալ կարելի է զանանք դարձուցել . կարելի է նաեւ այն աւելորդ- ծախքով՝ վարժապետաց մէկ կամ երկու — երեք դպրատուններ ալ բանալ : Վանի որ վարժապետ- ները շատնան , Վրաստանեւորդիս կեդրոն մը ընե- լով , ասանցմէ հեռու տեղուանք խրկել ու այս կերպով նախակրթութիւնը տարածելը հնարա-ւոր և դիւրին կ'ըլլայ :

Գամբ երկրորդական կրթութեան , Ըստ երեք կարգի կրնայ բաժնուիլ , մէկ մը երկրորդու- թեան , երկրորդ վաճառականութեան , և երրորդ արուեստից :

Վաճառականութիւնը թէ պէտ ամեն տեղ կա- ընելի է , բայց ծախքը պակասուցուցուց աւելի դիւրին և հարկաւոր է : Սեր ազգին մեծ մասը Հայաստան ըլլալուն , ուր դեռ ոչ բաւ ճամբաներ կան և ոչ երթեւեկիւթեան գիւրին միջոցներ , ուստի վա- ճառականութիւնը հոս առաջմմ շահաւոր չի կըր- նալ ըլլալուն , և որ աւելի գէշն է , շատը ազգատ ըլլալուն՝ վաճառականութեան պէտք է դրած դրած մագրուիք չի պիտի ունենայ . ասոր վրայ պարտաւոր ու ամեն տեղ առանց ընտրութեան վաճառակա- նութիւն մացունել ուղիք ասանկ կորսնցունել է , ուստի վաճառականութիւնը հիմնապէս հիմայ ծո- վեղերեւոյ տեղեր ծաղկեցունել միայն ուղիքով՝ այն տեղերը վաճառականութեան վրայ դպրատուններ գտնուին :

Վրուեստից վրայով ընդհանուր ծանօթութի- ներ ունենալու համար ալ դպրատուններ պէտք են . բայց ամեն մէկ արուեստից մէկ մէկ յատուկ դպրոց հաստատելը նախ անկարելի է , երկրորդ շատ ծախքի կարօտ է . ուրեմն արուեստից նախակր- թութեան դպրոցներ միայն գտնուին :

Իսկոյ մեր ազգին այդմեան վիճակին նայելով պիտի հարկաւոր ճիւղը երկրորդութիւնն է . ազգին շատը Հայաստան գտնուելուն , ուր երկի- ըր բարբեր , ուր հին ասանք երկրագործութիւ- նը գլխաւոր միջոց մըն է եղեր հարստութեանը : Վէն տեղ հարստութեան գիւրին և ճշմարիտ ճամ- բան սա է : Ըս որովհետեւ ասոր աշխատելու հա- մար այնչափ դրամագրութիւ պէտք չէ , և ամենուրե- ն համար ալ կարելի բան մըն է . և մասնաւոր որ ա- սոր պատեղը քիչ ժամանակի մէջ քաղելը մարդ կըր- նայ յուսալ , ուրեմն պիտի առաջ և ամեն ճիւղէն աւելի ասոր աշխատուի : Իսկոյ այս բանս դպրա- տուններով միայն չի լրմնանար . դպրատուններ ՚ի զատ միջոցները ու ձեւերը գիտցնելը պէտք է : Գործնական գտնուելը չէ թէ միայն ընդհանրապէս ուսմիկն վրայ և մասնաւորապէս մեր ազգին բնա-ւորութեանը նայելով մեր ազգայնոց վրայ աւելի աղգուսութիւն ունի , հարցա նաեւ սա կերպիւս նախանձ մը կը մտնայ երկրագործաց մէջ մեկընկե- աւելի աղէկ ընելու . նաեւ շատ ժամանակ վատաբաւ կ'ըլլա՞մք որովհետեւ ասոր մէջ անտակար զգուս- մը չունի մինչեւ որ գործնականը չի գայ օգնէ . գործնականը ու տեսականը մէկ տեղ ցուցունելով՝ տեսականի վրայ կորսնցունելը ասանկ վատաբաւ կ'ըլլաս :

Պիտի շարունակուի : * *

մէկ տարին 95 հոգի պէտք չեղած լեզ- ուագէտներ և ուրիշ գործքերու ալ անպիտան մարդիկ պիտի ունենանք . տարին երկու որ ըլլայ այս պիտանի — անպի- րանիւրուն թիւը 190 . ջորս տարին մէջ այս թիւը 380 . տասը տարին միայն Պօլսոյ մէջ այս խեղճերուն թիւը 1950 պիտի ըլլայ ուր թողուէր ա- նանք , որ օսմանեան տեղութեան մէջ ուրիշ գործքներուն ու մասնաւոր լըրտուցի մէջ ալ լեզու պիտի սոր- վին ասանկ ազգի մը մէջ ուր 50 մարդուն հայը՝ 2000 հոգիէն ա-ւելի մարդիկ մէջընդմիջ բաժանելու կը պատրաստուին , չէ՞մ մի կրնար պէտք եղածը աւելորդին հետ բազդասե- լով լեզուաբանութեան ուսմանը արդէն մէջ հասարակ է ըսելու : Իսկոյ թէ որ պատշաճ եղածին պէս , լեզ- ուագիտութեանը հետ ուրիշ պիտա- նի արհեստներ ալ աղայոց սորվեցը- նելու ըլլանք , այն ժամանակը ազգին մէջ տարին 100 լեզուագէտ աղան ալ քիչ կ'ըլլար 1000ն ալ : Եւ մասնապէս ,

տամարագիտութիւնը ամենահարկա-ւոր գիտութիւնն մըն է վաճառական եղողին . բայց մինչեւ որ անոր հետ մէկը քանի մը լեզու չի գիտնայ , ա- ռած տուած իրերուն նախնական նիւ- թերը չի ճանչնայ , քիչ մը բնաւորու- թիւն չի գիտնայ , հետը առուտուր ըրած ազգերուն աւելորդական սով- ըրութիւնները՝ ու օրէնքները չի գիտ- նայ ու մասնաւոր քաղաքական տըն- տեսութեան սկզբանցը ծանօթ չըլլայ , անանկ մարդուն ի՞նչ կը բաւէ սակ մէկ տամարագիտութիւնը : Եւ այն պիտի տեսակ օրինակներով երկարաբա- նութիւն ընելու կրնամ համարձակը- սել որ ազգերուն հիմնապէս գաստի- արականութեան գրութիւնովը որ մէկը թերի կերպով կրթութեան գրեթէ բա- նի մը չի յարմարի կոր , ու մէկ կէսն ալ իր սորվածովը երկրիս մէջ գտնու- ված ձեւագործ արհեստներէն բոլոր- ըովն կը հեռանայ կոր , ու կ'իմպո- կէ- ճայ մեր ազգին անպիտան եղած աղա- տական արհեստաւորներուն ճամբան

կը մտնայ կոր . վասն զի կրթութիւն- նին առաւել գրականութեան ու գե- ղարուեստից վերաբերել բաներն ու հետեւաբար ալ մեր հիմնապէս վիճա- կին նայելով անպիտան բաներ ըլլա- լուն՝ սորվելու ետեւ եղողներն ալ խեղճ կ'ըլլան կոր :

Պիտի շարունակուի : * * Ե. Մ. ԶՕՐԱՅԵԱՆ :

ՕՆՈՒՅՈՒՄ
Ո՛ր որ մեղէն նամակ գրելու — ըլլայ , կ'ա- շակէ՞ որ որդի գրելու ալ նամակին մեջը նը- շանակէ , ինչպէս որ սովորութիւնն է , որ ան- պարտախանի չի մնայ :
Ի ԴԻՄԱՅ ԱՉԳԻՆ
ՎԵՐԱՏԵՍՈՒՉ
Ս'իլիւ Աշխիւն :
Ի Պիտի նոր խան :
Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
Ի ՏՊԱՐԱՆԻ ԵՈՒՀԱՆՆՈՒ ՄԻԻՆԿԵՏԻՍԵԱՆ :